

**ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ (ԿԱՆԱԶ ԿԻՐԱԿԻ)**  
**(Յովհաննէս Բ: 23-Գ: 12, Ա. Պետրոս Բ: 1-10)**

Ահա երեք շարաբներ անցած են  
 Յիսուսի յարութիւն առած օրէն: Եկեղեցւոյ  
 հայրապետները զայն անուանած են  
 Աշխարհամատրան եւ Կանաչ կիրակի:  
 Օրուան երգուած շարականը կը շեշտէ  
 բարողութիւնը որ Յիսուսի աշակերտները  
 պիտի ընէին, վերնատան մէջ Սուրբ  
 Հոգիի ստացումէն ետք: Ահա ինչ կը  
 գրեն մեր հայրապետները:

«Ով Քրիստոս մեզի երկրպագու-  
 թիւն կ'ընենք, դուն որ սուրբ առաքեալ-  
 ներուն միջոցաւ մեզի յայտնուեցար, ով  
 մեր հայրերուն Աստուածը:»

«Մենք սուրբ առաքեալներուն  
 աշակերտելով սորուեցանք մեզ փա-  
 ռաւորել քու սուրբ տաճարիդ մէջ զոր  
 հիմնեցիր հաւատքի հիման վրայ, ով  
 մեր հայրերուն Աստուածը:»

«Եկեք ժողովուրդներ, դուք որ  
 հերանու էք, ուրախութեամբ տօնենք  
 սուրբ եկեղեցւոյ նաւակատիքը  
 բարերանելով, ով մեր հայրերուն Տէր  
 Աստուածը:»

Քրիստոսի յարութիւնը նոր  
 դարաշրջանի մը սկիզբը դրաւ: Եր  
 բարողութեամբ նոր կրօն մը, մարդու  
 կեանքին վերաբերմամբ նոր  
 փիլիստիվայութիւն մը, եւ նոր մօսեցում  
 մը սկիզբ կ'առնէք: Ահա թէ ինչու  
 Յիսուսի աշակերտները ընկերակցեցան  
 Իրեն երեք տարիներ լսելու եւ սորվելու  
 Անոր ուսուցումներուն ու կատարելու  
 գործերը, երբ ժամը գար: Իրենց գործը  
 պիտի ըլլար ամրող աշխարհը մատու-  
 նի վերածել ուր Աստուծոյ խօսքը պիտի  
 լսուէր, եւ ուր մարդիկ պիտի դառնային՝  
 ըստ Վարդապետի երամանին «մէկ հօտ  
 եւ մէկ հովիր:»

Մեր հայրապետները յարութեան

յաջորդող երրորդ կիրակին անուանած  
 են Աշխարհամատրան Կիրակի:  
 Աշակերտները՝ այժմ Սուրբ Հոգիով  
 լուսաւորուած առաքեալներ, պիտի  
 մենէին երուսաղէմէն, բաժնելու եւ  
 մասնակից դարձնելու ժողովուրդներ այն  
 ճշմարտութեան թէ Աստուած Իր Որդին  
 որկեց աշխարհ մարդկութեան փրկութեան  
 համար, եւ ով որ հաւատայ Անոր  
 յաւիտենական կեանք պիտի ստանայ:

Անոնք անձնական փորձա-  
 ռութեամբ տեսած եւ լսած էին  
 Վարդապետը եւ համոզուած որ Ան  
 իրապէս պատմութեան խոստացուած  
 Մեսիան էր, Փրկիչն էր Իր ժողովուրդին:  
 Իր ժողովուրդը սակայն չէր ընդունած  
 զինք, այլ հալածած էր իրը Մովսիսական  
 օրէնքին չհնազանդող անձ: Անոր պատիժ  
 սահմանուած էր խաչի մահը: Հոն Իր  
 հոգին աւանդելէ ետք դրուած էր խոշոր  
 բարով պահպանուած գերեզմանի մը  
 մէջ Հողովի զինուրդներու հսկողութեան  
 տակ, որպէս զի հետեւորդ աշակերտները  
 չկարողանային գողնալ մարմինը եւ  
 ապա յայտարարէին որ Ան մեռելներէն  
 յարութիւն առաւ:

Ճշմարտապէս, Յիսուս մեռել-  
 ներէն յարութիւն առաւ: Ի՞նչ դժուարին  
 հաղորդուելիք պատգամ: Ի՞նչպէս  
 համոզել անհաւատները եւ հերանուները  
 թէ իրապէս Ան չմնաց գերեզմանի մէջ  
 այլ յարութիւն առաւ: «Եթէ ցորենի  
 հատիկը հողի մէջ իյնալով չմեռնի՝  
 միայն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի՝  
 շատ արդիւնք կու տայ»: Այս եւ այլ  
 օրինակներով անոնք նուանեցին  
 ժողովուրդներու եւ պետութիւններու  
 հակառակութիւնները:

Այս օրը կը կոչուի նաեւ Կանաչ

կիրակի, տրուած ըլլալով որ այսօր կը հիմնուէր նոր մատուռը աղօրքի եւ փառարանութեան: Կանաչ անուանումը տրուած էր ի նշան եկեղեցիի քարմութեան եւ երիտասարդութեան, որու մէջ կար նաեւ ակնկալութիւնը որ եռանդով առաջ առաջ պիտի տարուէր նորակազմ եկեղեցիի առաքելութիւնը:

Մեզմէ բանինե՞ր այսօր իրենք զիրենի կը նկատեն առաքելութեան գործը կատարելու կոչուած անհատներ: Եւ եթէ առաջ չի տարուի նման աշխատանի արդեօֆ դրժած պիտի չըլլա՞նի այն խոստումը որ մկրտուած եւ դրոշմուած օրին կնքահայրը մեր անունով յայտարարեց բահանային թէ «պիտի ծ առայէ Աստուծոյ»: Վաստահօրէն այդ ծ առայութիւնը միայն անձնական նկարագիր պիտի չունենար այլ համայնական: Եւ յետոյ բահանան պիտի կարդար թիտուի պատուիրանը. «Գնացէ

այսուհետեւ՝ աշակերտեցէ՛ զամենայն հերանոս ուսուցէ՛ նոցա պահել զամենայն ինչ որ պատուիրեցի ձեզ»:

Ուրեմն ի՞նչ է այսօրուան յիշատակութեան պատգամը երէ ոչ անդրադարձում մը ընել թէ իւրաքանչչիւր բրիսոննեայ հաւատացեալի պարտականութիւնն է նախ իր անձին մէջ յայտնարերել Յիտուսի նմանութիւնը եւ ապա՝ կարողութեան չափով, զայն ընդհանրացնել իր շրջանակին մէջ, դառնալով առաքեալ նման Յիտուսի ընտրած տասներկու աշակերտներուն, որոնց միջոցաւ մենք ծանօթացանի Աստուածորդիի խօսքին եւ գործին կատարուած մեր փրկութեան համար:

Եկէ՛ ուրախութեամբ եւ մեծ հանդիսաւորեամբ տօնենի Սուրբ Եկեղեցւոյ նաւակատիքը եւ քարերանենի մեր հայրերու Աստուածը:

**ՇԱՀԷ Ա. ՔՃՆՅ. ԱԼԹՈՒՆԵԱՆ**